

## ԶԱՅԼՏ ՀԱՐՈՒՏԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ

### CXLVII

Նեխար հին օրերու 'ւ արուեստի ազնուագոյն,  
 Կապտուած, սակայն կասարեալ, շուրջ փռուած,  
 Որբութիւն ազդող բոլոր արտերուն,  
 Տիպար՝ արուեստի, որ վասն հրնութեանց  
 Հռոմ երջողներուն, կը հեղու փառաց  
 Լոյս մ'իսկ բացուածքէ մ' զինք պաշտողներուն,  
 Սեղաններ կան հոն՝ վարդարանով ըսուած  
 Աղօթքի համար: Հաննար փնտռողներուն  
 Այլերն կը հանգչին երջակայ յարգուած կիսանդրիներուն:

### CXLIII

Զնդան մ'անա, որուն լոյսին մէջ աղօս  
 Ի՞նչ կը տեսնեմ ես — ոչինչ — նայէ դեռ,  
 Կը տեսնեմ երկու ձեւեր ըսուերոս —  
 Զոյգ կղզիացուած մտաքրնորհներ,  
 Այդպէս չէ. այլ՝ պարզ կ'ստանեն իմ այլերն,  
 Ծեր մարդ մ' ու կին մը թարմ ու գեղանի,  
 Թարմ կաթնոս մօր արեան երակներն  
 Նեկսար արտադրող — ի՞նչ կ'ընէ հոն անի,  
 ձերմակ ծոցն բաց, ես պարանոցն իր հոլանի:

### CXLIX

Կ'ուռչի խոր աղբիւրն նման ջահիլ կեանքին,  
 Որու արտին վրայ ես անոր արտէն  
 Առինք առջի քաղցր սնունդ՝ երբոր կիներն  
 Օրհնուած մայր եղաւ, անմեղ այլի մ' դէմ,  
 Երբ սուլող լացն իսկ մանուկի մ' շուրթէն  
 Կը սպասէ խինդի ըզգացումին մեր,  
 Մարդ անգէտ է, մայրն երբ կը նկատէ  
 Թ' օրրանին մէջ իր կոկոնն կ'արձակէ  
 Տերեւ, պտուղն ի՞նչ պիտ' ըլլայ, ո՞վ գիտէ — Կայէնն Եւային էր:

### CL

Բայց ջահիլն հոս սնունդ կու տայ ծերուկին  
 Կաթն, որ ստացած էր նրէր հօրմէն իր,  
 Ան կու տայ փոխան իր արեան տուրքին,  
 Իր ծնունդովն առած: Ո՛չ, հայրն չի մեռնիր

Քանի ջերմ, աղուռ արիւնն հրակամիր,  
Առողջ եւ մախուր ըզգացմունք կրնայ սալ  
Հոսանքովն իր բարձր՝ աւելի քան Նիլն —  
Եզիպտական գետն — ալէն այդ զուլալ  
Ընպէ՛՛ւ ապրէ, ո՛վ ծեր, չես գտնի բախսն այդ դրախտին մէջն ալ :

## CLI

Ասղայինն հէփաթն Միրկաթնի նամբուն՝  
Զունի պարզութիւնը քու պատմութեան .  
Քուկզ Ասղաբոյլ մ'է՛ շողով քաղցրագոյն,  
Սրբազան բնութիւնն աւել՝ յաղթական  
է հոս իր կարգին դէմ ... քան ք'անհունութեան  
Անունջէն եկող փաստովն իր շողիքն ...  
Օ՛, սուրբ դայեակ, հոսէ՛դ կաթ մ'անգամ  
Պիտի անվրէպ հասնի հորդ մտքին  
Լեցնելու կեանքով ալն, երբ մեր հոգին միանայ ս'եզերին :

## CLII

Տկար կայր Ադրիանոս բարձր ամբարտակ,  
Կապիւմ Եզիպտոսի հին կոթողներու,  
Տրխեղծութեան իբր հսկայ օրինակ .  
Իր տիպն է քմանան Նեղոսին, հեռո՞ւ,  
Հսկայ հմուղն ձախորդ գործ արդիւններու  
Վառն Տիտաններու՝ ՚ի իր ունայն փոռուն  
Շինեց ան կառոյցն այդ հսկայական .  
Ինչպէ՛ս կը հեզնէ նայուածքն իմաստուն՝  
Դիտելով հսկայ ծրնունդն այդպիսի պատկերի մ'ցայտուն :

## CLIII

Բայց Գմբէթն անա — զարմանք. լայնածիր .  
Քովն խուցն Անահայ — հրաշալի մեհեան .  
Քրիստոսի խորանն՝ վերէն վկայեն իր,  
Տեսած եմ հրաշքը Եփեսոսեան,  
Սիւներն իր ցուած մէջն ամայութեան,  
Իրենց շուքին մէջ բորենի, շնագայլ :  
Տեսած եմ շրջող եւ Այա - Սօֆիան՝  
Արեւին բացած պապրդուն իր փայլն,  
Սրբարանին մէջ երբ կ'աղօթէին թուրքերն բռնաւոր :

## CLIV

Դուն սանարներէն հին եւ սեղաններէն նոր,

Կեցած ես մինակ — չէ, ինչ քեզ նըման,  
 ձիւղ եւ սուրբ Աստուծոյ դուն արժանաւոր:  
 Կործան Սիոնէն ապրին՝ երբոր Ան  
 Լեց քաղաքն իր առջի սրբութեան,  
 Ի՞նչ կրնար ըլլալ՝ հողէ կառուցուած՝  
 Իր փառ ին արժան եւ իր վեհութեան —  
 Զօրութիւն, Փառք, Գեղ՝ ողջ համախմբուած  
 Են մէջը անեղծ պաշտման տապանին այս յաւերժական:

## CLV

Մտիւր — չի ճգմեր միտք իր մեծութիւնն,  
 Ինչո՞ւ - չի պակսիր չափն այդ մեծութեան,  
 Բայց անելով միտք ոգով այդ տեղոյն՝  
 Վիթխարի անով, կրնայ զսնել ան  
 Կայան մ' ուր յոյսերդ անմահութեան  
 Սրբաւանին մէջը մրնան մի պահ.  
 Իսկ դուն ալ օր մը 'թէ ըլլաս արժան  
 Կենալ Աստուծոյ դէմ, ինչպէս հոս հիմա  
 Իր Սուրբ Սրբութեանց դէմը կը կենաս, չըփօրէ քեզ անն:

## CLVI

Կ'առաջանաս, բայց քայլիդ հետ կարծես՝  
 Կը բարձրանաս դուն փառահեղ մի լեռ,  
 Մեծ շքեղութեամբն որ պատրելով քեզ՝  
 Անող մեծութեամբ, որ իր մէջ գրկէր  
 'ւ իր անհունութեան մէջ ներդառնակէր —  
 Շեղ մարմար, գոյներ, մասունքներ ոսկեայ.  
 Զահերով լուսեղ — վեհ գմբէթն պսակէր  
 Երկրային կառոյցն հաստատ՝ հողին վրայ,  
 Կասարն որուն բայց ամպերէն վեր կը սուրայ:

## CXVII

Զննելու համար բայց մեծ *ամբողջն* այդ,  
 Պէտք է անպայման վերածես մասանց  
 Ինչպէս ովկիանոսն կ'ընէ ծոցեր շառ  
 Այլին հարց տրող — հոգւոյդ աչն հոս բաց  
 Մօտիկ իրերուն, մտածմանդ դիր սանձ,  
 Մինչեւ միտք ընէ սիրտդ վերահաս՝  
 Պերնախօսութեամբը իր յայտնասաց,  
 Հըգօր չափերով, սակայն մաս առ մաս  
 Զի պիտ' չըգար միանուագ այդ փառն աննուագ:

## CLVIII

Մեղքն իրը չէ, այլ փուկդ: Չգայարանքը մեր  
 Աստիճանաբար կ'ըմբռնէ միայն,  
 Կարծես զգացումնիս ըլլար գերիվեր՝  
 Տկար միջոցէն մեր արսայայտման.  
 Հակառակ ասոր, շէնքն այս շողանման,  
 Ահեղ մեծութեամբ պատհան կ'թուի այժիսն,  
 Եւ կ'անգոսնէ մեր փոքրութիւնն բնութեան ...  
 Մինչեւ անելով հունը մեր մտքին,  
 Ըմբռնումի լրբի չափին հասնի հոգին:

## CLIX

Կեցիր ուրեմն եւ միտք լուսաւորէ,  
 Պեղումդ այդ կրնայ աւելին տալ քեզ  
 Քան հիացման հանդիսն, քան Ահն, որ կ'նուիրէ  
 Վայրն այդ պատհանքի, կամ ալ պարզապէս  
 Կ'զովէ Արուեստն 'ի իր վարպետները վէս,  
 Զոր նախորդներու ոչ միտքն եւ ոչ ձեռքն  
 Պիտ' կարենային բերել զայն հանդէս,  
 Վրսեմ Ա.կէն խոր՝ ուրկէ մարդուն խելն  
 Գորս հանէր ոսկի աւազը, որպէս Գաղափարի բերք:

## CLX

Ու Վասիկանը երթանք - տեսնելու  
 Լայսկոնի սանջանին՝ ազնւացնող ցան,  
 — Ըօր սէրն ու մահուան տաղանայն իրարու  
 Զօղուած՝ անմահի մ' համբերմամբ անբաւ,  
 — Զո՛ւր պայտար, զուր, որ մեղմել չկրցաւ  
 Շուրջն իր գալարուն վիշապին պրկանքն,  
 Այլ աւելի եւս պրկումն սասկացաւ,  
 Ու խժողութ ֆարքին տրած տրայտանքն  
 Բերաւ հոգեվարքն, մինչեւ շնչահաս ըսպառեցաւ կեանքն:

Թրգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ԼՈՐՏ ՊԱՅՐԸՆ

(Մեղացեալը յաջորդիւ)

